

ՕՐԱԳԻՐ ԶՄԻՒՑՆԵԱՅ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՒՐԱԿԱՆ ԵՒ ԱՌԵՒՑՐԱԿԱՆ

ՔԸՆԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ՀՐԱՄԱՆԱԳՐԱԿԱՆ 15 ԱՊՐԻԼ

Եւրոպիոյ քաղաքական կացութիւնը խիստ ծանր
ու վանդաւոր է . Վաղլիոյ ու Բրուսիոյ կառավա-
րութեանց մէջ՝ ՚ի վազուց սպասուած վէճը , ՚ի ք-
ու նպուրկի խնդրոյն պատճառաւը երեան ելաւ և
ըորբոքեցաւ յիշեալ երկու զօրաւոր ազդաց փոխա-
դարձ կրիւքը . զորս օրադիրները անխոչեմութեամբ
զրցուցին . Հետեաբար այսօրուան օրս անհրաժեշտ
կերե ի մեծ պատերազմի մի հրատարակութիւնը այս
երկու տէրութեանց մէջ : Այսկայն Գաղղիոյ կառա-
վարութիւնը՝ թէ՛ տիեզերական Արուեստահան-
գիսին և թէ՛ ուրիշ պատճառաց համար , դէպքերը
փութացնել չուզելով՝ յանձնառու եղաւ , որպէսզի
1839ին դաշնադրութեան ստորագրող աէ բութիւն-
ները ՚ի խորհրդակցութիւն հրաւիրուին , վճռելու
համար թէ Հոլլանտայի թագաւորը՝ որուն կը վերա-
բերի ՚ի քսէնպուրկի դրսութիւնը , իրաւունք ունի՞
և կրնայ թողուլ զայն Գաղղիոյ տէրութեանը : ՚ի ը-
մանապէս պիտի վճռեն թէ Բրուսիոյ պահանջմուն-
քը , որ կուզէ իւր պահապան զօրքը հանել գերմա-
նական հին դաշնակցութեան բերգէն՝ այսինքն
՚ի քսէնպուրկի ամրոցէն , իրաւացի՞ է թէ ոչ :

1839ին եղած դաշնադրութիւնը՝ այս գքութեան
պատճառաւ Պէլջիկայի և Հոլանտայի մէջ պատա-
հած վէճը կարդադրեց, և եօթը տէրութիւնք մաս-
նակից եղան յիշեալ դաշնադրութեանը, որ են
Պէլջիկա, Հոլանտա, Գաղղիա, Արու-
սիա, Ռուսիա և Աւստրիա։ Ի իւ քսէնապուրիի մեծ
դքսութիւնը՝ որ Հոլանտիոյ թագաւորին անձնական
ստացուածքն է, անցեալ տարի ջնջուած զերմանա-
կան դաշնակցութեան մէկ մասը կըկազմէր. բնակչաց
թիւը 205.000 և տարածութիւնը 2484 քառակուսի
հազարմէթը է։ Հիւսիսէն Բրուսիոյ սահմանակից
է և Հարաւէն Գաղղիոյ։ Այս երկրին կարեւորու-
թիւնը՝ անոր ահաղին բերդն է, որ Կանքանիայի

新編金匱要略卷之三

Յեռագայ հարցումը՝ իզմիքի մեծանուն Տ. Չովիսան
Միրզայշան վարժապետին աշակերտներէն մեկը
ուղղած է առ յիշեալ վարժապետն յամին 1837 դար-
նան եղանակը, եթի ժամանակու կցտիքիք, եւ իս-
րաբանչիւրոք իւր տունը պահուած կըզգուշանար ՚ի
հարուածոց այս սսսկալի նվատին : Եւ պատասխանշ
որ կընենեիք, յիշեալ մեծանամքաւ վարժապետինն
է. ուստի թէ նարցումը եւ թէ պատասխանը կըփու-
րամք ՚ի լոյս ընծայել ըստ ինդրոյ ուստիմնական բա-
րեկամաց ոմանց :

ՀԱՅ ԹՅՈՒՄՆ

Սակ թեսարու , եքե 541 . «որ զողանայ վասն
շնալոյ , առաւել շնացող է քան գող . որ շնայ վասն
զողանալոյ , առաւել գող է , քան շնացող . . . երկու
յանցանք ընթացակցին ՚ի մի յանցուած . եւ զիսաւոր
դիւռումն առաւելապէս տեսակաւորք զգործն» :

Սպա որ գողաճայ վասի բարերաբելոյ , առաւել
բարերար է քան զող . որպես երկ որ գողացի 'ի
հարստութեն իմերք , եւ տաց այլում կարօտի . կամ
գողացի ' եւ մասնաւնդ յաևերդրացն ազանիի վասն
կարստութեան իւրոյ եւ աղքատ ջրաւորութեան ան-
ձին կամ ընկերին , զիւր պէտսն լնու բանտագերծ
առնելով զդայկացեալն զայն ոսկի զկապեալն յարկեղ
մեծատան , եւ զմեծատունն ըռողու անվեաս : Վասնզի
յաևերդրաց յապաւումն չէ կորուստ կամ պակապու-
թին բոլորին : Ամար ոչ իւիր պակասեցուցանեն զգ-
շուրս Ավելիանու բաշխելով 'ի նմանէ աշխարհաց
բազմաց : Ի սամ մի առարինութիւն եւ մի յանցանք

դաշտերէն փարիզի Ճանապարհը կը բանայ . Արինչեց
ցայսօր այս բերդը Հողանտիոյ կամ գերմանական
դաշնակցութեան ձեռքն էր , և ցորչափ որ լիշեալ
դաշնակցութիւնը Բրուսիոյ և Շւտտիոյ մէջ բաժ-
նուած ու անզօր էր , Գաղղիան վախնալու տեղ մը
չունէր . Բայց պյօրուան օրս Բրուսիան՝ իւրտիրած
նոր երկիրներովք և դաշնադրութեամբ իրեն հետ
միաւորած աէրութիւններով 30 միլիոնի չափ ժողո-
վուրդ կրնայ ունենալ . Տեսեաբար Գաղղիան՝ իւր
սահմանագլխոյն վերայ եղած այսպիսի աչադին բերդ
մի չկրնար Բրուսիոյ նման մնծազօք տէրութեան մը
ձեռքը թողուլ : Մանաւանդ որ Հողանտիոյ թագա-
ւորը , որ՝ ինչպէս ըսինք Լիւֆէնպուրի գքու-
թեան վեհապէտն է , իւր յօժար կամօքը կուզէ թո-
ղուլ զայն ՚Իաղղիոյ կայսեր , այնու պայմանաւ որ
ժողովրդեան կամքը հարցուի քուէարկութեամբ :

Այս խնդրոյն վրայօք Գաղղիոյ օքէնագիր ժողովոյն մէջ բացատրութիւններ խնդրուելով, արտաքին դրծոց պաշտօնեայ մօսիւ տը Այսութիէ հետեւ լուլ կերպին խօսեցաւ .

“Կառավարութիւնը՝ ՚ի սկզբանէ անտի խորհեցաւ
թէ երեք պայմանք պէտք են որպէսզի կարելի ըլլայ
թի քսէնպուրկի զքսութիւնը ստանալ. այսինքն
նախ՝ Հոլանտայի թագաւորին ադատ հաճութիւնը.
Երկրորդ՝ մեծ տէրութեանց շահերուն հաւատարիմ
քննութիւնը և երրորդ՝ Փողովբոց կամքը՝ ընդհա-
նուր քուէարկութեամբ. Եւ որովհետեւ յանձնա-
սու եղած եմք քննելու փարանութեամբ միւս տէ-
րութեանց, 1839ին եղած գաշնադրութեան պայ-
մանները, այս քննութիւնը ըստ ամենայն մասին
խաղաղասիրական ուղուվ պիտի ընեմք. հետեւաբար
կըյուսամբ հասաւութեամբ թէ խաղաղութիւնը
պիտի չըլրովուի՞”:

Բնէպէտե այս պաշտօնական խաղաղասէր խօսքեց բուռն վերայ պատերազմին վախը քիչ մը փարատեցաւ, այսու ամենայնիւ ըստ հասարակաց կարծեաց՝ վաղ կամ անդադան մնձ պատերազմ մի ահաի ծառի

Բրուսիոյ և Գաղղիոյ տէրութեանց մէջ ։

‘Աւարուէն կայսեր կասաշարութիւնը ամեն ջանք
‘ի դորձ կը դնէ հասարակաց ոյս կարծիքը շնչնելու
և միտքերը ապահովցնելու դոնէ մինչև աիի կերա-
կան հանդիսին լը ըննալը . և այս պատճառու՝ փա-
րիզի Ավելինի աստիճանու օրագիրը ’ի դատաստան հրա-
ւիրուեցաւ ինչու որ հրատարակած էր թէ Գաղղիոյ
կառավարութիւնը պատերազմի պատրաստութիւններ
կը նէ . Ըեմք դիմուեր թէ յիշեալ լրագիրը ինչպէս
կը նայ դատապարտուիլ . վասնզի յայտնի է ամենուն
թէ իւր հրատարակածը ստոյգ եղելութիւն մ’է .

Հելլատայի յարաբերութիւնները թուրքաստանի
հետ՝ օրսստօրէ կըցրտանան և թշնամական կերպա-
րանք մի կըստանան : “Ի՞արձրագոյն Դրան պահանջ-
մունքը , կըսէ ՀՀ անուն օրադիրը իւր սէվորա-
կան սնապարութեամբը , սախալեցին զէն լւենական
կառավարութիւնը այնպիսի ընթացք մի բռնել , ուն-
կից խաղաղութեան հաստատուն մկալը չըսպասուիր :
Այս խնդրոյն համար՝ օրինաց ծրադիր մի մատուցաւ
ազգային ժողովայն , որպէսզի իշխանութիւն տայ-
կառավարութեանը 23 միլիոն տրախմիի փոխառութիւն
մի ընել . . . : Այս զումարը յատկապէս զօրաբա-
նակին և ծովային զօրութեանց հարկաւորութեանցը
համար ծախք պիտի բլայ” :

ՀԵԼՍՏԱՄԱՂԻ թագաւորին հօրեղքայր բարձրապատիւ
Ժան իշխանը անցեալ ամսոյ ՅՈՒԽ հասաւ լՐԺԵՆԱ,
ուր մեծ պատուով ընդունուեցաւ : Կորին Բարձրու-
թիւնը թաշաւորական փոխանորդ կարգուած ըլլա-
լով՝ յիշեալ մայրաքաղաքը պիտի մնայ և Գիէորդ
թագաւորը՝ զինի սուրբ Օատիկին ճանապարհորդու-
թիւն մի պիտի ընէ , ինչպէս որ որոշուած էր ժա-
մանակէ մը 'ի զեր : Կորին ՎԵՀԱՓՈՒԹԻՒՆԸ
ՀԵԼՍՏԱՄԱՂԵՆ ելլելով ուղղակի ԲԵՔԵՐՊԱԿՐԿ պիտի
երթայ , ուր իւր հարմանախօսութեան հանդէսը պիտի
կատարէ Օլկա իշխանուհւոյն հետ՝ որ կոստանտիա-
նոս ՄԵծ-Դքսին աղջիկն է : Այս ամուսնութիւնը՝

ՊԱՏՐՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏՐԵԼԻ ըստ համեմատութեան չարութեանն, զի փոքր չարն համեմատելով մեծ չարի, և բարի ինչ չարեաց . եւ թերեւ չարն ՚ի մեծամեծ չարիս է ընտրելի, եւ ամենայն ըստրեալ արժանաւոր իմն է յարգելի անուանն բարոյ . Մեծն յաղող է փորուն . ապա առարինութիւնն ըստրում առարինութիւն , յաղրէ մոլորեանն ըստրում նոյութիւն . զի մեծ է նա քան զայս, եւ մեծարելի է լոյս քան զիսաւար : Վասնորոյ ՚ի գործելն մարդկան մոլորիւն ինչ վասն առարինական ինչ վախճանի, գործն առաւել առարինական ինչի, քան թէ մոյեկան : Մոլորիւնն է պակասութիւն առարինութեան . ապա յերելի առարինութեանն, ոչ եւս է մոյութիւնն : Չասկն թէ ՚ի չիմել մարդկան առարինի, լինի մոյի . այլ թէ ՚ի գործողութենէ իմենք բառնայով զբարութիւն առարինութեան, լինի գործն մոյի եւ չար . ապա եւ չարութիւնն է պակասութիւն բարօրեան, եւ չէ մէջ երկոցուն . վասնզի զինչ միաբանութիւն է երեխտակին ընդ բէխարայ : Այսու իրաւամբ արդարանայ եւ քան սրբազն մատենին Մոլսկսի : Դաստերքն Ղոկտայ նացան եւ մասնաւնդ աղքապղծութիւնս արարին վասն ազգածնութեան եւ սերեղապահութեան եւ ծնան իրեանց որդիս եւ եղբարս . որոց եւ Աստուած ջեղաւալ վրեժխնդիր, պատուեաց նաև զնոցա դիտումն այլրո մեծամեծյ ազգաց առնելով : Ո՞չ ապարէն եւ Յուղա վասն ազգային սիրոյ եւ հայրէնի աղանդաւթիրութեան մատենեաց զՅիսուս . բայց մեղան զի վախնան գործոյն էր պատմել զվարդապատն փոխարին սու իւրն երախտեաց : Երարձ անտի կեանս որում պարտն էր զիեանս :

Այսմ տարակուսական բանիցս վկայէ արդ՝օք Զերգ զգուշագոյն համար, որում պարզեւալ է երկնուատ զամազիւսու կացուցանել զաշակերտեալս

զոր՝ ի սկզբան Հրատարակեցին և յետոյ անհիմն է ըստին, այսօրուան օրս որոշեալ զործ մըն է :

¶ Եւորդ թագաւորը իւր հարսնախօսութենէ ետե.
Քորենհակ պիտի երթայ ՚ի տեսութիւն իւր հօրը *

Իտալիոյ պաշտօնէից խորհուրդը՝ որ իւր հրաժառական տուած էր, հմտեեալ կերպիւ նորոգուեցաւ, այսինքն՝ Արաթայցի՝ նախազահ պաշտօնէ ից խորհրդոյն, Այսնիսքալքի՝ նեղքին գործոց պաշտօնեայ. Քարելլա՝ արտաքին գործոց տեսուչ, Ֆերբարա՝ եկամտից տեսուչ. և այլն.

Այսիւ Ուաթացցին յայտնեց բարլամենտին մէջ,
թէ Խամբիան արտաքին քաղաքականութեան վերա-
բերեալ ծանր զբաղմունք չունենալով՝ պէտք է որ
ամենայն դործունէութեամբ իւր եկամտից վրայօք
հոգ տանի օրինաց ծրագիր մի ներկայացնելով կղեւ-
րական ստացուածոց հաշիւները կարգագրելու ։

Արշատատեն թէ Կտալիոյ կառավարութիւնը իւր
բարեկամական միջնորդութիւնը մատոցնք է կարգի
դնելու համար, եթէ կարելի է, զվաճը՝ որ պատ-
տահեցաւ Բրուսիոյ և Գաազզիայ տէրութեանց մէջ
'ի պատճառս Լիւքսնպուրիի խնդրոյն։ Սակայն
այս խնդիրը՝ ինչպէս ամենաւ յայտնի է, պայսիսի
միջնորդութեամբ լրջնալու բան չէ. և եթէ Բրու-
սիան չկիշանի, բոլոր մած տէրութեանց միջամտու-
թիւնը չիրնար պատերազմին վտանգոր անհետ ընել։

Իտալիոյ թագած առանդ լավագու զանաբեր առաջա լամշ :

Ապանիոյ և Անդղիոյ կառավարութեանց մէջ վէճ
մը երեան ելած է՝ ի պատճառս ապօրինաւոր զրաւ-
ման երկու անդղիական նաւուց, Անդղիան այս
գործոյն համար հատուցում կըստհանջէ. բայց
Ապանիոյ կառավարութիւնը՝ որ յիշեալ նաւուց գը-
րաւումը օրինաւոր կըհամարի, կըմերժէ որ և է հա-
տուցում տալրւ: Բայտ երեմանց՝ այս վէճը պիտի
ծանրանայ և կրնայ քաղաքական յարաբերութիւննե-
րը դադբեցնել այս երկու տէրրութեանց մէջ: Եր-
դէն ձայն մի կըստըտի եղեր Մատրիտի մէջ թէ
Անդղիոյ գեսպանը մօտերս պիտի մնկնի:

1. բաղրոյս նախընթաց թուռյն մէջ ծանուցինք թէ
Խուսիան՝ Ամբիկայի մէջ ունեցած իւր երկիրները
Վիայեալ, Կահանգաղ թողուց շ միլիոն թալեսի ։

Այս սակարկութեամբ Այիացեալ Կահանգները
տէր կըլլան ընդարձակ երկրի մը որ Խաղաղական
Ավկիանոսի ամերիկեան ծովեցեքը կիյնայ և կը-
տարածուի անդղիական ստացուածքներէն մինչև Վիչ-
րինկի նեղուցը : Այսմ որ Անդղիան կըկեցը որոնա-

բարերարութիւնն Յուղայի • որով զշարեցաւ ընդ կո-
քուստ իւղոյն , և զաղքատոնն պատճառեաց . զորմէ և
սուրբ Աւետարանն վկայէ «Ոչ զի փոյթ ինչ էր նմա
վասն աղքատաց , այլ զի դող էր . և զորկին ինքն ու-
նէր . և որ ինչ անկանէր , նա՛ կը բռն : Տե՛ս ահա , զի ո՛չ
վասն աղքային սիրոյն և ո՛չ խակ վասն հայրենի աղան-
դասիրութեան , այլ յաւէտ վասն չարաչար իւր աղա-
հաւթեանն զնոյն մատնութիւնն զործեաց : Եւ զի տես-
եալ խակ էր , թէ քանիցս կամեցան հրէայքն ունիլ զոտք
մեր , և ո՛չ կարացին . հանին յարտևան լերին , զի դա-
հավիթեացեն , և նա՛ անցեալ ընդ մէջ նոյա զնաց և այլն
Վասնորոյ և կարծէր շահիլ ինքեան զերեսուն արծաթին
և եթէ կամիցին ըմբոնէլ զոտք , որսիս յայլ նուազու-
ունի զերծանիլ : Բայց քանիզի հասնաւէր ժամանակ լրման
տնօրինական ճանապարհի Ֆնառն և զինքն կամաւ ետ
՚ի ձեռու նոյա , և ըստ կանխագուշակի բարբառոյ մար-
դարէիցն՚ի մահ դատապարտեցաւ , զղջացաւ , ընկէց
դարձաթն առաջի քահանացապետից , յայտնի խոստո-
վանեցաւ , թէ մնջաց , զի մատնեցի զորին արդար , և
առ յուսահասութեան չորսաւ ինեղդնցաւ :

Ապա ո՞չ իսկը որդարանալ կարէ , որ դողանայ ՚ի հարստութենէ խմելէ և այս կարօտելըց , զի չունի իրաւունք՝ ՚ի վերաց ընչեց նորա . և մանաւամնդ որ առաջն զկարօտեալն , առաւել ևս խնամսրիէ նման քան զդովն յայլը ստացուածոյ : Բանտարգել ուկի ագահին շմանյ յաւիտեան ՚ի դիաբահող . գայցէ ժամանակ , զի օրինօք աշատնալ յայլը պէտո պատշաճեցի : Եւ զիա՞րդ յաւ պատռմն յաւելորդաց ասես այնմ , որ և աշխարհաւու իսկ ո՞չ շատանայ : Եթէ Ալառուածոյ հաւատամբ ստա

ցընէ քաղաքականապէս իւր դալթականութեան եր՝
կիրները, Ամբրիկաց տիրապետութիւնը՝ որ նեղը
կըձգէ անզղիական Ամբրիկան Հիւսիսէն ինչպէս
նաև Հարաւէն անանցանելի սահմանաց մէջ, ոչքի-
այն հակակշիռ մըն է այլէ զբեթէ սողառնալիք մը
Անդղիոյ զօրութեանը համար՝ նոր Աշխարհին մէջ։
Ոիւս կողմանէ, ամենուն յայտնի է թէ վուսիան
աւելի աղէկ ունի դրացի ունենալ ամբրիկացիները
քան զանդգիպացիները, և հետեւաբար արդիւլ այս
վերջնաները որ շատ չմտենան ջնդարձակ տեսարա-
ծութեան մէջ առաջ է առ առ առ առ առ առ առ առ առ

Ե Գ. Ի Պ Տ Ս Ո Ւ

Բարձրապատիւ Գոխարքային յառաջադիմական
խնամքը շատ անգամ յիշած եմք : Այս մարդասեր
խնամքը՝ որուն նպատակը Եղիպատոսի զարգացումը
և անոր բնակչաց բարօրութիւնը ու քաղաքակրթու-
թիւնն է, նոր ապացոյցով մի յայտնի կըլլայ : Առ-
բին Բարձրութիւնը այս օրերս հրաման տուաւ,
որպէսզի նաւարկութեան գիտութիւնը սովորեցնելու
համար մեծ դպրոց մի հաստատուի Ազէքսանդրիայ
մէջ . և այս հրամանը՝ լսածնուս նայելով, շուտով
՚ի գործ պիտի դրուի :

Յայտնի է որ բարձրապահիւ գոխարքայն՝ ի վազուց անափ կը լսորէք՝ Խղիպտոսի կարեսութեանը և անոր ապագային համամատ՝ նաւական զօրութիւնի մի հաստատելու Պակայն այս զօրութը ւնը՝ միայն նաւեր շինել տալով չերնար հաստատուիլ, այլ նաւաստիներ և նաւակարներ ևս կրթելու ույառաջացնելու է։ Խւ այս հարկաւորութիւնը՝ Ասորին հարձութիւնը շատ աղեկ հասկցաւ իւր զարմանալի կորովամտութեամբը։ Տակաւին չգիտցուիր թէ ինչ կերպիւ պիտի կարդաւորուի յիշեալ գպրոցը, սակայն ամենուն յայտնի է թէ Ասորին հարձութիւնը այս նիւթիս վրայ մեծ փորձասութիւն ունի, հետեւ աբար տարակայս չկայ թէ Աւրոպայի մէջ այս տեսակդպրոցները ինչպէս որ կարդաւորեալ են, նոյնպէս պիտի կարդաւորուի Ազեքսանդրիոյ մէջ հաստատուելու նաւարկութեան գպրոցը։

Բարձրապատիւ զոխաքայլին շնորհիւը, Եղիգիա-
տոսի մէջ առողջապահական բարեկարգ խորհուրդ մի
հաստատուած է, որ միշտ հոգ կըտանի հասարակաց
առողջութեանը վերայ : Առևտ խորհուրդը անցեալ
Մարտի 20էն որոշած է որպէսպէ Անասոլուէն,
Դումէ լիէն և ուրիշ տեղուանքէն՝ ուր որ արջառամա-
շը կըտիրէ, արջառ և ոչխար չընդունուի յլշգիպոսու
Արտաքին դործոց սկաշտոնեայ վսեմա : Եռւսպար
փաշան տակաւին Ա. Պօլիս կըդատուի : Ա. Ա. Ան-
դութիւնը՝ որուն համար համարձակապէս կընալիք
բանել թէ դարուու երեւելի ապահոնատառնեուին (մի

Նիսթրօներէն) մէկն է, մած խոհեմութեամբ ու
հանդարտ ողւով կըշարունակէ զքանախօսութիւննեւ-
րը՝ որ իւր վեհապետին պահանջմանցը կըվերաբեր-
ին . և ընդհանրապէս կըյօւսացուի թէ այս բանա-
խօսութիւնները մօտերս յաջողութեամբ պիտի պը-
սակուին : Արդէն կըհաւասատեն թէ Եղիպատոսի
ննրքին վարչութեան նկատմամբ՝ կատարհաւանիկա-
խութիւն շնորհուած է ֆոխարքային , և կընայ մի-
այն համաձայնիլ և կարդի կնեւ լընդաբժակութիւնը
որ պիտի շնորհուի քաղաքական յարաբերութեանց ,
զորս ֆոխարքայական կառավարութիւնը պիտի ունե-
նայ տար տէրութեանց հետ :

Այս զործն ալ խիստ հաւանականաբար մօտ օշական պիտի լըննայ, և վսեմափայլ լըսուպար փաշան՝ օգոստափառ Առւթանէն Եղիպատոսի Փոխարքային շնորհուած ամնն իրաւանց և արտօնութեանց հրավարակը առնելով լըսէքսանդրիա պիտի վերադառնայ զոհ և ուրախ սրտիւ.

Գասէիրէն Ապրիլի Յ ամսաթօւով կըդրեն մզլ։
Քարձրապատիւ Գոխարքային հայրախնամկառավա-
րութեան ներքեւ Եշիպատոսի ամեն կարդի բնակիչ-
ները առհասարակ խիստ հանդիսաւ կետնք կըվարենա
“Եոյն կառավարութեան մարդասիրական հոգատա-
րութեամբը այս օրերս օգտակար անօրէնութիւններ
եղան՝ ուտեսաի վերաբերեալ քանի մը բաներուն
զիները նուազեցնելով։ Այս կերպիւ հասարակու-
թեան ապրուսաը ևս առաւել գիւրացաւ և բոլոր ժո-
ղովուրդը զոհ եղաւ ու ջերմենունդ սրտիւ կօրհնէ
միշտ բարձրապատիւ Խոմայիլ փաշային անունը։

Գուրապան պայրամի տօնախմբութիւնը երէկ սկսաւ
այստեղ ոռվորական հանդիսիւ : Բայց Գոխարքայն
յԱղէքսանդրիա կատարեց այս տօնախմբութիւնը . և
պաշտօնական ընդունելութիւնները այնտեղ եղան .
ուստի մայրաքաղաքիս ամեն ազգի հոգեսոր գլուխ-
ները ամսոյս առաջին օրը յԱղէքսանդրիա դացին
Պայրամի տօնախմբութիւնը “Եղին Բարձրութեան
շնորհաւորելու համար :

Վեքքէի ուխտաւորաց առողջութեանը վրայօք
առնուած լուրերը զոհացուցիչ են, և կը յուսամք
թէ անոնց քաղաքէս անցքը անվաս պիտիրլայ այս
տարի, չեռոշիւ Փոխարքային ազգու անօրէնութեցը,

СОФІЯ

Աղեքսագիր մի , որուն ներքեւ բազմաթիւ ստորագրութիւններ կը դատավորին , յուղակեցաւ այսօր ՚ի Կ. Պոլիս առ ամենապատիւ տէր Պօղոս Ա. Կատրիարքն որ միանդամայն Զիւռնիոյ վիճակին առաջնորդն է ոյս աղեքսագրով քաղաքիս բարեպաշտ ժառավորդը աշակէ որդիական տիրով զնորին բարձր Արքալ

Առ առեղծն զամաս բարութիւնն յաւիտենական ,
գլխաւոր զիտումն էր նորա , դի յանօրբացեալ գոլոր-
շայն առցեն 'ի ծոցոյն Ովկանու , և ապդեցոթիւնամբ
երինից խտացուցեալ , և անդրէն յանձնես լուծեալ
տեղացին յերկիր : Որով և խոզովակք երակոց մօրն
հասարակաց հանապազորդ ըլջանօր ոչ միայն դրոգրոջս
րուսոյ և զծառատունկս 'ի պէտս կենդանեաց պիտա-
նեկոյնն՝ յութի բեկմասորեացեն , այլև մշտահոս դե-
տոցն վուակօք դարման պամասոթիւննն մատուցեն
ծովոց 'ի հանապազորդ չնչշմանէն . ուստի բաշխի և ըն-
դունի շահեկան ևս տուրեառութիւնամբ ըստ կամաց իւ-
սումն չառապահ և ժե ան առ առ առ առ

Յերկուց չափեաց փոքրապղյնն է ընտրելի, ո՞չ զի բարի ինչ է, այլ զի նովա միծագոյնն խափանի, որպէս հթէ որ առ ՚ի զահանջել զիկանս բոլոր մարմայն՝ զիշանիցի հատանել տալ զմի յոռիցին։ Աբդ՝ յայտնի խել է, թէ հատումն ոտին ըստ ինքեան չէ բարի, զի զամբողջութիւնը բոլորին խաթարէ Ո.Ա. սահայն զի նովա կեանքն բոլորին ըստ ամենայնի ո՛չ և ոչ անհանդիւ ։ Բայց ումենք զամաստիկ զվարացաւութեանն հարթեալ այն ինչ մերձ ՚ի մահ տաղնապի, և ջերմողիքն ՚ի ծոցոյն թափիլ սկսանին, կարիցե՞ս արգեօք յորդոր մատուցանել, թէ համ զգլուխող ՚ի պահպանութեան բոլոր մարմանու ։

Աստրինութիւնն թէպէտե հաստատեալ 'է համեստ
բարիս, մեծ է և մեծարելի, և ըստ կիմնաւոր պատճառի
յանդրդուելի կայունութեանն իւա ան.....

